

Մանօր :— Օրինակ մը կը գտնուի Կեսարիոյ Ս. Կարապետի վանուց Մատենադարանին մէջ : Մատենան է քառածալ . ունի 27 էջք : Թուղթն եւ ապագրութիւնն իրօք ո՛չ այնչափ լաւ :

ԿԱՊԵՏ



Ս Ե Ն Ա Ս Ա Ր Ե Ա Ն , Վ Ա Ր Ժ Ա Ր Ա Ն

Պուսոյ ազգ. Պատրիարքարանը գեղեցիկ ծառայութիւն մը ըրած եղաւ , հրատարակել տալով Սանասարեան վարժարանի Տեղեկագիրը (1884 - 1894) :

Տեղեկագիրը կը ցուացնէ վարժարանի ներքին կեանքն իր բոլոր մանրամասնութեամբ , այնպէս որ ընթերցողը կարող է դիւրութեամբ գաղափար կազմել բոլորի մասին ինչ որ ներկայացուած է հոն : Բարերարի կենսագրութիւնը կարեւոր տեղ մը կը բռնէ մասնաւորապէս :

Ճիշդ քառորդ դար անցած է այն օրէն , երբ բարեխիշտակ Մկրտիչ Սանասարեան — որ ազգօգուտ գործերով կենդանի օրինակ մ'եղած է իր ժամանակակիցներուն եւ յետագաներուն , նպաստելով ու պաշտպան հանդիսանալով միջնակարգ եւ բարձրագոյն դաստիարակութեան գործին — որոշեց Լիւզբու մէջ հիմնել համանուն վարժարանը : Իր նպատակն էր , մասնաւորապէս գաւառներու համար , պատարասել՝ զարգացած քաղաքացիներ , բանխրուն ուսուցիչներ , եւ տեղական արհեստներու յառաջադիմութեան յարմար արհեստաւորներ : Մինչեւ իր մահը , որ տեղի ունեցաւ 1890ին , ինքը վարեց վարժարանի վերին հսկողութիւնը : Մահուանէն ետք , նոյն պաշտօնը շարունակեց կրտսեկակատարներէն Վսեմ . Կ . Յղեանց , այնչափ արդիւնաւորութեամբ եւ անստգիւտ հոգատարութեամբ : Սա՛ , վարչական որոշ իրաւասութիւն մը իրեն վերապահելով , պատրաստեց մէկ նոր կանոնադրութիւն՝ կտակի զօրութեամբ , որով կը կառավարուի վարժարանը , սկսելով 1892էն : Այս կանոնադրութեան զօրութեամբ կազմուեցան հետեւեալ վարիչ մարմինները . 1. Պոլսոյ խնամակալութիւն , որուն կը նախագահէ Սրբազան Պատրիարք . 2. Տեղսկան հոգաբարձութիւն , օրուայ առաջնորդի նախագահութեամբ , 3. Վերսեւսոյ եւ 4. Ուսուցչական մասնաժողով : Հիմնադրի կտակով , վարժարանի գոյութիւնն ապահովուած է : Քսանամեայ շրջանին մէջ վարժարանին ընդհանուր ծախքն եղած է՝ 7,131,301 դր . : Վարժարանն ունեցեր է , ընդ ամէն , 544 աշակերտ , որոնցմէ 414-ը՝ ուսումնական բաժնին հետեւող . 88-ը՝ ինչ ինչ աւարկաներու եւ արհեստի հետեւող . եւ 42-ը՝ մինակ արհեստի հետեւող :

Սանասարեան վարժարանի տեղեկագրին այս էական կէտերը յիշած ատեննիս հարկ կը համարենք անգամ մը եւս ծանրանալ այն տարրական ճշմարտութեան վրայ, որ շատ անգամ անտեսուած է մեր հանրային հաստատութիւնները վարող մարմիններէն : Արդ՝ համարատուութեան պակասն է, որ կը շեշտուի մեր մէջ եւ որու պատճառաւ ժողովրդեան սրտին մէջ կը ցամքին հաւատարմութեան եւ վստահութեան բոլոր արտայայտութիւնները՝ դժբախտաբար : Մինչդեռ, իրականին մէջ — իչնպէս Սանասարեան վարժարանը — բարւոք մատակարարութիւն ունեցող որ եւ է հաստատութիւն մը, երբ, ասեն ասեն, ճակատարաց հրապարակաւ հաշիւ տուած է հանրութեան, անոր արգարգնահատութեան ու վարձատրութեան արժանացած է :

Անդրադառնալով կրկին անգամ Սանասարեան վարժարանի շուրջը, պիտի յիշեցնենք անոր պատուարժան վարիչ մարմիններուն, որ վարժարանի յատուցիկային կատարելիք դերն ու պատասխանատուութիւնը աւելի շառցած ու դժուարացած է, զի՝ մէկ կողմէն Միաց. Ընկերութեանց խափանուելով դպրոցներն ալ փակուեցան, միւս կողմէն վերջին տաղնապանքը պատճառ դարձան ժողովրդեան աղքատանալուն, որուն անմիջական ազդեցութիւնը կրեց նաեւ դաստիարակութեան սուրբ դործը :

Ուստի Սանասարեան վարժարանին դիմաց՝ ապառաժի պէս ցըցուող ներկայ հսկայ պահանջներն, առաջինէն աւելի շինիչ ու կազդուրիչ, դաստիարակութեան մը կը կարօտին : Ոյդ պահանջներն մասնաւորապէս, գաւառացի բազմաչարչար հայու սրտէն ծնած են, որոնց վրայ հաստատուած է վարժարանը : Նա հացէն աւելի պէտք ունի՝ մաքի, խղճի եւ կամքի ոյժերով տոգորուած անհատներու, ասոնցմով կը յուսայ վերստանալ իր կորուսած մտաւոր ու բարոյական ոյժերը, եւ ասոնց սիսեմական բայց լռիկ գործունէութեամբ՝ պիտի կարողանայ կեանքի տնհատասար էջերու մէջ իր գոյութիւնը բեւեռել ինքնագիտակցութեան եւ ինքնապաշտպանութեան առանցքին վրայ : Գաւառացի հայու այդ պահանջը՝ իր վշտոտ, մրկոտ կեանքի մէկ հատաչքն է. անոր պէտք է գոհացում տալու միջոցներ մտածուին ու գործադրուին : Իսկ Սանասարեան վարժարանն իրեն ինկած բաժինը կարող է գործադրել օժտուած ըլլալով եզակի անուստութիւններով . այն է՝ ունի հանոնաւոր պիւտճէ, վարչական մարմիններու բոյլք մը, որոնց ձեռնահասութիւնն եւ հեղինակութիւնն անվիճելի է, հիմնական բարձր ծրագիր, կարող մասնագէտներէ եւ փորձ դաստիարակներէ կազմուած ուսուցչական մարմին մը : Վերջացնելով մեր խօսք, կը կրկնենք Սրբազան Պատրիարքին հետ : « Զամենայն Ոնամակալ եւ Հոգաբարձու խորհուրդս, ընդ սոյն գնալ ճանապարհ եւ զգործոց իւրեանց համար եւ տեղեկութիւն տալ ի լոյս ըստ պատշաճ ժամանակաց, օրհնեմք

զյիշատակ հանգուցեալ Սանտասարեան բարերարին, զխանդակաթ հոգածութիւնն վսեմ. Ասպետին Գարապետի Յարութիւնեան Նշեանց եւ զաշխատանս Հոգաբարձութեան եւ տեսչութեան եւ ուսուցչութեան վարժարանին եւ զլանս եւ զփոյթ ամենայն սանուց առնասարակոյ :  
Մ.



**Մ Ա Մ Ո Ւ Լ Ի Բ Ա Ժ Ի Ն Ը**

**Ե. ԹՈՐՈՍԵԱՆ**, Յիշատակարան Նուպար բալայի արձանին բացման ասթիւ : Գահիրէ 1904, տպւած Արշալոյսոյի : 4° եր. 40 :

Պատկան գործիչի մը եւ հայ քաղաքագէտի մը յիշատակին նըւերուած պատկերազարդ հատոր մըն է այս, որ երկու մասէ կը բաղկանայ : 1) կենսագրական համառօտ ծանօթութիւններ, եւ 2) յիշատակարանի բացման հանգէսը : Մեր յարգելի պաշտօնակիցը լաւ խորհուրդ մը յղացած է հրատարակելով այս հատորը եւ խտացնելով հոն, արքած կարելի է, պետական Մեծ Մարդուն կեանքն ու գործունէութիւնը, որ ԹԹ դարու պատմութեան մէջ փառաւոր էջ մը պիտի գրաւէ : — Գրքին վրայ դրուած Զեկոյց մը կ'ըսէ : Թէ «Յիշատակարան»ի առաջին տպագրութեան վաճառման բոլոր հասոյթը՝ Գահիրէի Հայ Աղքատատնամէկ - նախարար է հեղինակը :

**Ղ. ՔԱՆՍԵՎՍԻՍԵԱՆ**, Ակնարկներ ու տիպոյի եւ մանկական Հայերի մասին : Թիֆլիս 1904 : 8° եր. 104 : Գինն է 40 կ.

**ԳՐ. ՆԻԿՈՂՈՍԵԱՆ**, Տեսութիւններ եւ նամակներ : Պետերբ 1904 : 8° եր. 136 : Գինն է՝ 60 կ.

**Ս. ՀԱՅԿՈՒԼԻ**, Հայ-քրդական վէպ. էմիլիան աղբազար : Ժողովածուի հա. V. : Վրդայտ 1904 : 4° եր. 304 : Գինն է՝ 1 ր. 50 կ.

**ԳԷՈՐԳ ՂԱՍԱՊԵԱՆՅ**, Գալուստի եւ Շուշանիկի պատկերներ հարսանեկան պատկեր (Աղէքսանդրապոլի կեանքից) : Աղէքսանդրապոլ 1904, տպ. Ա. փին. : 16° եր. 64 : Գինն է՝ 12 կոպ. : Գիւնել հեղինակին՝ Աղէքսանդրապոլ :

**ՆԱՐ-ԴՈՍ**, Նեղ օրերից մէկը : (Աղբիւր-Տարապի հրատարակիչ N. 66) : Թիֆլիս 1904, տպ. «Հերմէս» : 16° եր. 30 :

**ԳԷՈՐԳ ԱՍԱՏՈՒՐ**, Նահապետ Գուլակի երգերը : Թիֆլիս 1905, տպ. «Հերմէս» : 16° եր. 144 : Գինն է՝ 40 կոպ. :

**ԲԱԳՐԱՏ ԱՅՎԱԶԵԱՆՅ**, Աշոտ Երկաթ, պատմական վէպ (913-928 թ. Ք.) : Բ. տպ. : Թիֆլիս 1904, տպ. Վարդանեանցի : Գինն է՝ 1 ր. :

Կ. Յ. Բ.